

«ԽԱՂԱՐԴՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՑՈՒՆ»

«Խաղաղութիւն բողով ծեզ,
զխաղաղութիւն զիմ տամ ծեզ,
ոչ ուրէս աշխարհ տայ՝ տամ եւ ծեզ»
(ՅՈՎՀ. ԺԴ. 27):

Հայաստանեաց Առաք. Ս. Եկեղեցւոյ
Ս. Պատարագի նուրիտական պահուն, պա-
տարագիւը ւ ըլլաւ ան Կաթողիկոս թէ
պարզ քահանայ՝ քանից ժողովուրդին
դառնալով՝ կը խսչակնքէ և կը կրկնէ.
Ժամագութիւն ամեննեցուած:

Արքարև, այս փոթորկալից ու տագ-
նապահամ աշխարհի մէջ ի՞նչ կաք տեսլի
վսկէ ու բազմալիք քան խաղաղութեան
պատգամը, Քրիստոսի ծնունդովը աւետ-
ուած մեր մալորակին:

Ներկայ դարսու, մարդկութեան մեա
ծովոյն կարիքը նիւթական հարաւու-
թիւնը չէ և չի կրնար ըլլաւ: Բազմաթիւ
ևն մեծահարաւուներ, որոնք զուրկ են
ներքին, հոգեկան և իրական ։ խա-
ղաղութենէն Գաղոնիք չէ նոխ ու փար-
թամ ապարանքներէ ներս որջացող ան-
տրդարութեան ու ժախանքի մազձը, հոգ
գեկան մթնոլորտը թաւնաւորող ։ Խաղա-
ղութեան բացակայութիւնը որքան ծանր
ու անկրնքի կը դարձնէ կեանքը այդ յար-
կերէն ներթ:

Գիտութիւնն ալ կարող չէ խաղաղու-
թիւն բերելու մեր նոգիներուն։ Հակո-
սոկ իր արձանագրած մեծաքայլ յառաջ-
դիմութեան և ատոր շնորհի մեր կեան-
քին շահուած անհուսուելի բարիքներուն
և մեր ապրելակերպին ընձեռած բազում
դիւրութիւններուն, մարդը կը մայա նոյն
տրուում ու ապերջանիկ արարածը, նր-
քան ատեն որ կուզպ են իր մաքին ու
նոդին գռները նոգերը ուրբաներէ ճա-
պագայթող կեանրար լոյսին դիմաց:

Իր ընձեռած այս բարիքներուն զու-
գահեռ գիտութիւնը, իբրև երկասրի
սուր, յաճախ պատժած է մարդը փոր-
ձանքներուն տմենէն, անսելիովը, երբ
այս վերջինը հեռու է մատցած Աւետա-
րանի լոյսին ու իմաստութենէն:

Քահանային խաղաղութեան մաղ-
թանքը առկայն ոչինչ կը փոխէ կացու-
թենէն, և թէ անհատներ իրենց առօրեայ
կեանքին մէջ ազնուութեամբ ու հան-
դուրժողութեամբ չվերաբերին իրենց ըն-
կեր աբարածներուն հետ, և թէ պետու-
թիւններ խաղաղութիւն քարոզեն միայն
և չապրին զոյն լիութեամբը:

Բայց սրպէսզի մարդ կացենայ խա-
ղաղութիւններմանել և անոր տարածիչը
ըլլաւ, հարի է որ նախ ոն հաշտ ու հան-
գործ ըլլայ ինքինքին, փր նողձին, իր
ներքին երին հետ, Այդ ըլլայու համար
ալ անհրաժեշտ է որ փր Արտօչին հետ
իր աբարածները ըլլան ուղիղ ու
անխոտոր, և զօրանան հանապացօքեազ
ազօնքով Քանզի Ֆէրն է ակնազիքիւը
խաղաղութեան, «Խաղաղութիւն մեր և
կեանք, որ ի զօրէ առաքենար» կը կո-
չենք մենք գրիստոս մեր առօրիս ժա-
մանացութեան ընթացքին:

Ուշագրաւ է նաև ար մեր Եկեղեցւոյ
մէջ Ս. Աւետարանի ընթերցումէն տառչ
և քահանան վեղաղութիւն ամեննեցուն
կուտեսէ ժողովուրդին։ Քրիստոս կոշտած
է իրաւամք և խաղաղութեան իշխանաւ:

Որքո՞ն նորհրդագուղներ կը գու-
մարուին այսօր ի նպաստ աշխարհի խառ-
զաղութեան ։ Եւ առկայն խոսվութիւն-
ներն ու արիւնանեղութիւնները ամենու-
րեք և առարօնն կը ծաւալիին Գտուար
չէ ասոր պատճառը գուշակել:

Ասուուածավախ և ճշմարիս քրիս-
տոնեան գիտէ խաղաղութիւնը գարձնել
իր սրտին ու մաքին տիրապետող վիճա-
կը։ Այդ ընելիք ետք անկարելի է որ տա-
րածիչը չգտանայ կրինապարզե այդ խա-
ղաղութեան։